

# Գ Ի Տ Ե Կ Բ Ի Բ Գ Լ Ե Գ Ե Լ Ե

1812. 'ի 1. սեպտեմբերի.

Աս դորձքս որ է Գլխամուկի հիմնիս ասանիս, ամեն տամուկին  
որը հեղմը կրային:

## Պ Ա Տ Ե Բ Ա Ջ Մ Ա Կ Ա Ն Բ

Ստեփան շին, Ֆրանսիոյ բանակէն կը  
գրուի առ խաչորներն:

Կարգեմն հարցը վերջոյն ուր գին մը  
մը բնութեամբ մէկ բանակի տեղին շինել կու  
տայ կար. ու հոն քովը շեռանք վերանայ մէկ  
բերքին, ուրտր ստանում եւանդը լինին պա  
լտան էր. Եսկէ դատ էրիւս. փայտ կա  
մարը յընտրով շինել արգաւ. ան տեղը մաս  
դեան վերայ, որ արդէն իրեք հասար լաւ  
տեղով կ'ստանը շինած կար:

Տին. Չիւնեայ սկզբաւոր, հասաւ Ես  
գտանց կանուս լանիտիկէյ. ու լաւա բարե  
տաւոր գովեցաւ որ հասաւ բանեց պա  
տեւարտեանն պաշարները ուսեղիքները.  
որ տեղ ու պիտան կար 30 հազար խան  
ժար ուրիւր. Բանեց 160 գերի. որոնց մէջը  
չարս ու Օֆելուր: Աս պղտին վիճեմն ուր  
մեծ պատիւ էրաւ երկնց, քի զի արտեւ  
նը լաւան արգաւ. անոնցն շար մեծներու  
վիճիտ անտու. (որ մէկ տեսակ արտեւրաւ  
Թէ Եւանդին), երեւց կարգուածը հա  
մար:

Հիմնց մահալի տղի մեծ բանակը ու  
բուն վրայ կը հրամայէ արեւբանդը կայ  
բը. է որիսային մտ մէկ թերիկներու մեջ,  
որուն գիտնց կեցեր ծարարին թարաւա  
բը. իր կարիք ձիաւորներով: Երկարոյ  
բանակը՝ որուն վրայ կը հրամայէ փրկել  
իւր պահաւարներ, հիմնց է պաշարներն  
վրայ. ուսկից քի իր ապահովութիւն հա  
մար պիտի բարձր գեպ 'ի պատիւգին. իր  
նասնուոր քի էայն գաւնցը կը հասնի 24  
հազար. խազաւ ձիաւորները 6000, շար  
հազարմայ աւելի արդէ ձիաւորներ ունի:  
Ու պայտս հիմնց երկու բանակը մէկ մե  
կէ զտոյժովն 100 վարսախ միջոցով, որ  
մէկ մէկու ին կարող օգնելու:

10ին. Չիւնեայ լաւա մաւրաւա կը խոյ  
կէ կը իրաւոր զորքը՝ որոնց պէտէ կը

բոճիկէրն մեծաւոր, մի քաղքին վերայ:  
Ետեք հանդիպելուն մահալին վերապա  
զորաք քաղքէն իրաւ հետու. գարեղմե  
ցան տանց շարաւոր. ու թեւեւ փրան  
պղին դուրը քիւրը կը մահալեւորն  
գնակն. արդ լինին ձիաւորներու կա  
րգուածը պատերազմով, ան լինին տե  
ղը լեցուցին, ու վաստիկցան պատերազ  
մը. Խաչորներուն մէկեւայը կը հաւաքել  
հոն մեղաւ, ու 600 ուր որ մտան, որը  
մերաւորած ընկան հոն. իսկ իրեկցմէն  
500 ամենը, մեռած վիրաւորած. ու մե  
տան ան որը մի քաղաքը:

17ին. Ալեք. Գալաթիէն թաղաւորին լա  
նակը կը նշանի:

14ին. Պափաւեղիներուն գունդը որոնց  
վրայ կը հրամայէ պատու թոճիկ կռակած  
մեղք քիւ, անցան հանդիպի մէջ Խարտե  
նին գիտնցին. ու գրաւ զիրեք. Զամիայ  
գեւ. 'ի յուրաւորով:

14ին. Չիւնեայ լաւա մաւրաւա կը,  
որ պահաւարներն շարաւոր ետան ընկեր  
կերթաւոր. հասաւ բունեմով, 17ին. Փրկելի  
իւր զարմեղեղակին բունակը կը բաւան  
'այ. որ 17ին, ու 12ին զարկաւ բնեւ,  
ու արդէ պաշարներ ու անարներ մեք  
մեկը. հոս 12 մահաւ ձիաւոր ձի խաչա  
իւր ետան ընկան ինչոյն երկուրեք մէ  
տեղ. վերջը բանեցին, մեղալները՝ որը մե  
տային, որը փախուցին:

12ին. Չիւնեայ պատու բայեղը, կը ին  
հրեմէն. ու անկից խաւրեց քափիւթան փո  
տովա 50 ձիաւորով. գեւ. 'ի լայն. տանց  
գաւնցին հանդիպեցան պահաւարներն. մեկ  
կտար զորաքը. արդին բանեցին 200 պա  
րապ. առաւայ. 100 թօփով. 6 Օֆելուր. 1  
300 պատերազմի մաւրաներ. 800 արեւ  
մեղքուն լաւալու ձիաւոր: Ու արմեթու  
իրեւց լաւա բանակին 30 միւրն անէլ հե  
ռացան էին, ինչոնորանեկցան առաւ ու  
ւարը ստանել հոն տանիլ. ուստի հրամայեց  
քափիւթան վանալուն՝ որ մերէն ու գե  
րե

ընտրելն զատ, ամենն բան այրեն. ու այրելէն ետև ատաւ իր վատարկածը, ու էկաւ անօք փառօք իր մենծ բանակը:

15ին. Փրինչփէէ էքմուլը էր իկհու՞մէն. ճէնէնաւ բայեօլը էր ետքնիգսիէ, որ բռնէրէին բովանդակ դիւարը: Աս խաւարը որ լըտէք պահուանիտը, ալ առաջ չէկա դէպ'ի պօրտուքը: այլ շեհիլվեցաւ դէպ'ի մօձիէն:

15ին. Ճէնէնաւ կոտորի' էր պօրտուք. իրեն խաւարձ մէկ կտոր զօրքը դէպ'ի ըտգաւրէփէլ, գային բռնեցին խեմը զօրաց պաշարներ. 8 օֆիլիալ, ու 200 դերի:

18ին. աս Ճէնէնաւը էր բօքնով. ան օրը առվտանց սահաթը երկուքին ճէնէնաւ պառօն բօլպէնդը մտաւ օտքս. ուր որ գտաւ անձուն զօրաց պաշարներ. ու անիկ շուտով անցաւ դէպ'ի պօրտուքէն, ու ետևէ ընկաւ մէկ թօփձիներու գունդէնը: Մէկ մտկով ճէնէնաւ մը խրիկներ էր օտք, որ հոն տեղի զօրաց ամբարները առնէ փակցընէ. երբոր էկաւ տեսաւ քաղաքը Քրանսղներու ձեռք, զարմացաւ մտաց, ու բռնըվեցաւ իր ամեն զօրքը վը:

Պահաատիտը ետ քալելով ճարպիկու թէ՛ հասաւ իր վախճանին, որ ամուր տեղ մէկ կունակը սրված ամա շատ հեռացած է, մեկը բանակէն, որուն դուռն է մահովի կայարը, որ ան ալ ետ ետ կը քալէր դէպ'ի տուննա: 14ին. Ճէնէնաւ սեպաստիտը աս բանակին վերջապահ զօրացը հանդիւ պերով, զարկաւ կտորէք փակցուց 500 խաղաններ, ու հասաւ տուօվն:

15ին. Մասկոփները տրիտա իրենց շեւած մէթէրիներուն մէջ ամրացան կեցան 100, կամ 120 հազար ձորի. ու իմանալով որ Քրանսղը զօրքը առգին մէկ դէշ գիրքը ընկերէ, կամուրջմը շինեցին անցան ատիս' 5 հազար ձիաւոր, ու 5 հազար ոտանաւոր, ընկան ճէնէնաւ սեպաստիտին վրայ, ու քէցին անի երկուքէք միլ տեղ. ու ամենը 100մը իրան մեռած վերաօրով բռնեցին: որոնց մէջ նաև ճէնէնաւ պառօն սէղօփէնիէ մահացու վէրք անձներով ընկաւ մտկոփներուն ձեռքը:

16ին. Մտուշխալ առեգա տի դաէվիլը, իր զօրքով հառաւ կոտորեցրտ. ու փոխաբային իրաւալայու հասաւ աօքնիգսիէ:

18ին. Կաթօլեօնը բոլոր բանակը բերաւ կոտուրքով: Ան օրը մտկովին բոլոր զօրքը, որ տրիտաս մէթէրիներու մէջ ամրացած էին, որոնք տարիւն շեխատէր շինէր էին, թողուցին դաքին. ու ինչ եղած ան հուն պաշարները՝ որ հեռերնին չէին կըրտոր տանիլ՝ այրեցին, դետը թափեցին. Քրանսղները հապան հոն, մնացած մէթէ

րիշներնալ այրեցին քակեցին դետնն հաւատար ըրին:

19ին. Ալբեսանդր կայսրը էր վիզէփաք. հոյն օրը ճէնէնաւ քօնդէ նաւաօղի' բօլօ դրքին առջևէր: Կայն օրը ճէնէնաւ ունիէնը դարձաւ դուժնի, որ աչք ունենայ պաշտպանէ վարտակային կողմերը՝ որ մտկովի զօրաց գունդ մը մտերէր վօլինիա:

20ին. Մարեշխալ առեգայ տեսգրեա, ու տուգա տի դառնիդօ՝ էին օլբադա. փոխարքայն՝ քամէն. ու նարօլին թագաւորը անցաւ տունան. ու դեպին ալ կողմը բոլոր լեցուց կոխեց իր ձիաւորներովը: Ան բովանդակ պատրաստու թինէր՝ որ տեսերէին մտկոփները Քրանսղներուն դեպին աստիս ոնցները խափանէրու, սոշ պարսղ դնաց. ան զօրաց պաշարներ ամբարները՝ որ իրք տարիւն պէրի հոն տեղաւորէրէին աւրեցան փձացան. ու ամեն տեղաց որ մտկոփները ետ քալեցան, իրենց շեւածք, իրենք քեռքիւնին այրեցին աւրեցին: Ճէնէնաւ քօնդէ կոտորէր, իր զօրքովը կը քալէ կոր օլուլա դեպին դիրը. ու աս երկիրները՝ որ առնային ու օլուլալային մէջ տեղերնէն՝ շատ բարեքը ու պարարտ են, ու աս օրերս զորենով բոլոր ծածկըված են:

Մէկ օֆիլիալը թուլթ կը գրէ իրեն ճէնէնաւին, որուն մէջ կը պատմէ աս բանը: Ես ու Ռալիկը՝ որ ձեր հրամանին կեօրէ զառվեցանք գայեցը փէխախօլային նէ, մեր սովորու թէր կեօրէ՛ սովորական ճամբէն դուրս, երբեմն ալ դին, երբեմն ձախ դին զարնէլով, եկանք դասանք նօվէն շխադօյէն քեչմը հեռու, մէկ մտկով զինւորական մարզ մը, որ մեր բովտան մի նակ հոն տեղերաց կանցներ: Ասիկ իմացանք ստուգեցինք ուր տեղանք որ պաշարներ ու զինւորական ամբարներ կային. աս կէ զատ իմացանք որ 40 խաղալի' հոն քաղաքին մէջ, մէկ մենծ ամբարանոցիսը մէջ պահապան կեցեր են, ու ատ ամեն ամբարանոցներուն շրս դին, որոնք թէպէտեւ պարսպ, գրերին բռնկցրինւլա վտարու բաներ, որ երբոր լըտեն թէ մեր բանակը կը շարժիկոր բօնիէվիէ ձին վրայ, հէմէն ա' նոնց կրանք ասն փախչին: Աս որ լըտեցինք, ասալ գացինք, ու դիւրանց մտանք մէկ ստատախիլը մէջ՝ որ նօվիտուր գեղին ետևէն. հոն մէկ դեղացիխիլը տուն մտանք, արթնցուցինք, որ մեղի խապար սրվաւ, թէ հոն գեղին մեծին տունը 5 խաղալի' եկերին բօնիէվիէ ձէն: Մէկին գացինք տունը կոխեցինք, ու առանց կրակի ու բաթըւտոցի բռնեցինք, որովհետև մեզ սածնէրունն պէս՝ յանկարծակիս եկան: Հասանք քաղաքը, թողուցինք որ ձիանք նիս

նիս հանգչին քելմը, ետքը պարոն ուովէնը  
 ստեճ չկարանցընելով ձեր հրամանը կա  
 տարեւա, որ պրկերէիք զորաց ամբարս,  
 նոցները կոխելու ասրեցընելու, բաժնեց  
 զորքը խուճք խուճք որ մէկէն հասնին կո  
 խեն, չկեցողուն որ այրելի: Ես ալ 20 ձիա  
 ւորով, կնքնալ մէկտեղ հեծանք ձիերնիս  
 գիւղերանց հիւ մէկ բանմը շինայելով, գա  
 ցինք ան 40 խաղախ կեցող ամբարանոցին  
 վրայ: Երբոր հասանք հոն, աս ձիերնուս  
 ձայնէն, ու թնայալէն արթնցան խաղախ,  
 ներք՝ ու զիրենք կորսուցուցին: ամա ինչ որ  
 էնէ քանիմը փելումը պարտեցին վրանիս,  
 մեկքալ իրենց վրայ մուծ տեղը գէղ 'ի  
 ներս: Ու տեսայ որ ստանք իրենց մուծը  
 օգնական ընելով ետեէ ետե կը փակուին կոր  
 որը ձիով, հրո սողով: հրամայեցի լսին  
 ներսս՝ որ ձիերնէն վար իջնին: Աս ասե  
 նը պարոն տի ուովէնը իրէք տեղաց զոր  
 նրկեցաւ: կողը ու փորը, ու ան ամէն խա  
 զանները որ գուրքերսմար՝ կու գէնին փախ  
 ձել ամենէքը զարնըվեցան: ու իրենց օֆի  
 շխայնալ կողին խուռչինմը աւանելով, երկու  
 միլ տեղ գնաց ընկաւ: Ես ալ վար իջայ  
 ձիէս, ու մէկ ձեռքս սուր, մէկ ձեռքս  
 փիչոտով մտայ ներս իմննէրաւ ետեէս, ու  
 հոն տասնըութը խաղախ մէկ քեօշմը  
 քալած, մզախմին տնկած իրենք զիրենք  
 կը պաղապանէին: Կանգնի ու ժող որ լոյս  
 մը բերեն, ու սխանք վրանին փիչոտով սրև  
 մէկ: ամա անոնք՝ ան կեցած տեղերնին մէկ  
 մաղաղամը կայ զեղեր, ամենէքը հոն վար  
 քալելերեն ու մզախմինն դուրս երկնցու  
 ցեր կըլքաթեն: անոր համար նեաճմնիս  
 պարապ կերթար: մէկմալ երբոր լուսնաւ  
 իմացանք բանը, ասալ զայնիք սխմեցինք  
 փիչոտները գէպ 'ի ներս, որոնց ճարը  
 հասնելով ձգեցին զհեքերնին: դերի եղան  
 ամենէքը:

Մենձ բանակը Փրանսոյն՝ ասալ գունդ  
 զորքով մէկ եղած է: Ետերորդ գունդը՝  
 բանակին ձախ թեւը բոլոր բանած է, ու  
 բուն վրայ կը հրամայէ՝ մառէչիալ Մարտե  
 նարն, ու Տուգա տի Գառէնթօ: ու ձե  
 նեալ կուանվէն՝ որուն հրամանին տակ  
 նեն սուռչնը զորք: Բանակին մէջ տեղը  
 կայ, 1 գունդը՝ մառէչիալ Տավուս, ու  
 փրինչիփէ Էքմուլը կը կառավարեն 2.  
 գունդը, մառէչիալ Օռասինօ, ու սուքա  
 Ռեձիօն կը կառավարեն: 3 գունդը՝ մա  
 ռէչիալ Մէյի, ու սուքա Էլքիմիէնը կը  
 կառավարեն: 4 ու 6 գունդը՝ իզախայու  
 փրինչիփէ Փոխարքայն կը կառավարէ: 5 ու  
 7 ու 8 գունդը՝ Վէնդ Փախայու թաղաւո  
 րը կը կառավարէ, բանակին ալ թեւը կե  
 նալով: 9 գունդը՝ մառէչիալ Վիքտուս ու  
 սուքա տի Պէլլուենը կը կառավարեն, որ

կեցած են էլջային ու օտէն մէջ տեղ  
 րանքը: Մարտիկն թաղաւորը կը հրամայէ՝  
 բոլոր ձիաւորներուն վրայ: Վիւզէմպէռի  
 ցիներուն վրայ կը հրամայէ իրենց փրինչի  
 փէին որդին՝ Ժառանգ փրինչիփէն: Սաք  
 տնիսցիներուն վրայ ձէնեալ Ֆուկը, ու  
 պալաուէններուն վրայ ձէնեալ պաուսն  
 Վուեթը:

Վիենայէն կը գրեն, թէ մոսկովին զորքը  
 որ վալաքիային կողմերը կային, հոն միշտ  
 կեցերեն ու ձեն պախիթ: ու գրանիւվա  
 նիային ու պանագօօին գիմոցը բանակ բա  
 նակ եղած նստերեն, ինչպէս կերեւան՝ շատ  
 կանակ ու վախ ունին նեմեցէն:

Մոսկովիները յունիսի 17ին, տունային  
 կողմերէն ետքալելու ասեճը, մէկ թուղթ  
 մը խաւրեցին Ֆրանսոյն առաջապահ զո  
 րացը, ու բոլոր Ֆրանսայու բանակին, մե  
 ջը աս բանս գրելով:

Չինուորք Ֆրանսայու:

|| Վարեալ ընթանայք դուք 'ի հանգչե  
 նոր պատերազմի: հաստառեալ էք 'ի միսս  
 ձեր՝ թէ առեք ոչ գիտեն և ոչ համարին  
 ինչ զորութեդ ձեր: ոչ, ոչ այնպէս ընկերք  
 իմ: Դոքա զայդ ձերդ զորութի կարի խն  
 քալ գիտեն, զոր ցուցանել ունիք դուք  
 յաւար միում 'ի մեծի մարտի: Գիտաս  
 ջնք քալ, զի զորութի զինուորական՝ պար  
 տի զհետ իւր ունել անըդհատ զայլ զօ  
 րութիս՝ ուսայ մեկնեալ իցէ: ուր անհ  
 դուք 400 փարսախ միջոցաւ տարանջատեալ  
 ջրիք 'ի ձերոց սահմանաց: Մի պատրիք  
 տեսեալ զայս մեր նախին շարժմունս:  
 Զանաչեցէք դուք զուսս, այլ կարի իմն  
 անագան, թէ սու ահլի՝ ձեր յերեսաց ձե  
 րոց փախուցեալ երթիցեն: նոքա այժմէն  
 հանդերձն զմեծ պատերազմն, յորմէ ձերդ  
 փախուստ ընիցի անձողորարել: Արդ՝  
 դարձլիք այլ իւրաքանչիւր 'ի ձեր քաղցր  
 հայրենիս: մի ընծայէք հաւատս ստասա  
 տիր բանից՝ որ ընծայեալ ձեր փողէն, թէ  
 պատերազմեալիք առ 'ի ձեռս բերիլ զհաշ  
 տութի: ոչ այսպէն պատերազմիք դուք  
 առ անյազուրդ ամբարտաւանուէ տիրա  
 ցելոյն 'ի վերայ ձեր, այնո՞՞ որ ոչ գիտե ըզ  
 խաղաղութի, սրայ առաջի խաղ իմն սրտաւ  
 խորժ են հեղմունք արեան իւրոց հպատա  
 կաց, այպ թէ ոչ 'ի բալանց հեռէ հնար  
 էր ունել զբաղաղութիւն 'ի միմի, առանց  
 այսորիկ պատերազմի: Դարձլիք ստեմ 'ի  
 ձեր հայրենիս և 'ի ձեր ընտելութիւն: ոյլ  
 սակայն եթէ տակաւին ինդրէք զգերուէ  
 ձեր ընդ երկիրն առւտայ, մուսայարուք  
 աստէն զբառուք՝ զինուորագրութի, զորա  
 ժողով, առաջին և յետին բողոքումն: և  
 զայլ

զայլ եմ՝ արճեկստ զինոճորական բռնա-  
ւորութիւն, որ ոչ ներքէ ձեզ և ոչ առ ժամ  
մի, զի՛ ՚ի բայ ձգել մարԹաւիք զայս լուծ  
՚ի պարանոցաց ձերոց: ॥

Աս մտկոյնէրուն ծանր ու նախատա-  
կան Թղթին դէմ, մէկ նախատական Թուղթ  
մը գրեց Ֆրանսոյ կաթնադիէւսմը՝ մոտկով  
նէրուն, որուն օրինակը հետեւեալ Թղթ  
Թին մէջը կրգրենք:

### ԱՍՏՂԱԲԱՆԸՆԱԿԱՆԻՔ

Անցած տարի ու աս տարի, երկինքը  
երկու երեւելի ու աղւոր բաներ երեցան,  
մէկըն էր՝ ան նորատեսիլ արմննալու պո-  
չով աստղը, որ անցած տարի՝ օգոստոս ամ-  
սին սկսած՝ աչքի կերենար, ինչվան տար-  
ւոյս ստղի օրերը: Աս աստղիմը զայ շատ՝  
ու նոր նոր մայրելու բաներ ըլլալուն հա-  
մար, ու շատ հոգի բազմալուծն ու զեհնուն  
համար գիտնալ ան բաները: մասնաւոր  
զատ պղտիկ գերբար շարագրեցինք անոր  
մըայ աշխարհաբառ լեզուով, պարզ հասկը-  
նալու ոճովմը, որ մեր ազգմը քիչմը քիչ-  
մը պարէ աս բաներէս ծարաւր առնէ:

Մէկալը էր արուսեակը՝ որ երկինքին մէջ՝  
լուսնի ետև լուսաւոր ու անուշ փայլող  
ու աչք զովարԹացընու մուրալիմնէ, որ  
ան տարի փետրվարէն սկսեալ ինչվան յու-  
նիս, արևը մանակէն ետև, երկինքին մէջ  
կերենար փայտիլուն ու պայծառ: Աւ մայր  
սին տասնըմէկին՝ որ աս մուրալի՝ զուգրն  
Թացաւ լուսնիմաք մուրալիին հետ, որ  
մէկ կանգուն մէկ մէկէ հեռու կերենային,  
ինչպիսի զուարճութիւն ու զբոսանք չէին  
խտար երկինքի ի վեր նայողներուն, որ աս  
երկու մէկ մէկէ աղւոր մուրալիները, մէկ  
անդ եկած, կարծես Թէ երկինքին երկու  
աշխերնէին, որ մեր վայ կընայէին:

Հինոց հոս աս արուսեակին վայ, էն  
հարկաւոր բանիմը գիտնալու բաներ գը-  
նենք: Զերէմ Թէ որ օրմատէն ըստինքնէ  
պատմել ասոր վայ, Թէ հին մարգիկ, հին  
աստղաբաշխներ ու բանաստեղծներ, ինչ  
կրնէին, ինչ առասպելներ շիներ էին ա-  
տր վայ, ու նաև հիմիվան աստղաբաշխ  
ները, ինչ ասիել չափըփելներ որ կը-  
նեն երկինքին վայ զանազան շեք լուս-  
լուն կօրէ, մէկ մեծ գերբար կըլայ: Աստի  
հոս ամենեւնի հասկընալու մէկ ծա-  
նօթութիմը մանք, ու ուղ Թէ՛ ան մեծ  
ու մայրելու գիտութիմներուն սանկ մէկ  
քիչմը համը, ընտորը գիտնական ազգե-  
րը կրնէն:

Աս արուսեակը կրպընտի արևուն չորս  
գին, ինչպէս ամեն առաջին աստիճանի  
մուրալիներ, ու կըսվի՝ երկրորդ մըլու

րակ. վն զի առաջինը՝ որ էն մօտէ արև-  
ուն, փայլածուն է. երկրորդ հեռու արև-  
էն, է աս արուսեակը, որ մեր երկրիս ա-  
փայլածունին մէջ տեղերնէ: Աս արուսեա-  
կը 7 ամըվան, 14 օրվան, ու 17 սահԹըլան  
մէջ, մէկմը կըլորտորի, էր կամարը կընէ  
արևուն չորսդով. ըսել կուզենք Թէ էր  
մէկ տարին՝ առաջի ատենվան մէջ կըլըմը  
նայ. 23 սահԹին ու 22 վայրկէնին մէջ,  
կըպընտի մէկմը էր առանցքին վի՞. քսել  
կուզենք Թէ էր մէկ օրը՝ այսպիս ատեն է:  
Մենճուրը աս մուրալիս՝ է երկրագունը  
տիս ինը բաժնին մէկը. կի՞ այսպէս լուսմ,  
ինը հեղ պղտիկ է՞ մեր երկրագունանէ:

Երկրէս հեռու է, էր միջական ըված  
հեռաւորութիւն ատենը 82, 457, 952 միլոն  
խտալանէ: Արևուն հեռու է, էր միջա-  
կան հեռաւորութիւն ատենը, 59, 644, 310,  
միլոն:

Ինչպէս որ լուսնը մեջը կրտեսնէք եր-  
բեմն լուսով լեցան, Երբեմն կէս կըլոր  
լուսով, ու երբեմն բարակ քիչմը լուսով,  
այսպէս ալ աս արուսեակը՝ երկինքին զա-  
նազան դիքը ընալուն կօրէ, մէկը այնպիս  
կերենայ, բայց աիւլալիւնով. ինչպէս որ աս  
տարի առջի ամիսները աղէկ տիւլալիւնով  
տեսանք՝ որ լուսով լեցուն՝ կըսկըլոր կերե-  
նար. Էտքը յունիս յուլիս ամսուն մէջ կէս  
լուսնիպէս կրտեսնէինք: Աս արևուսեակը  
երբեմն ամիսներով չերենար. ու երբորալ  
ըստինքն երենալ՝ ամիսներով կերենայ, կի՞  
արևը մանէլէն ետև՝ արևունտէն գին, կի՞  
արևը ելելէն առաջ՝ արևելեան կողմը.  
Երբոր արևը մանէլէն ետևը կըսկըլորնէ  
երենալ՝ ան տեսնը իրեն անուն կուսանք  
գիւլեալը, ընտոր աս տարի ինչվան յունիս  
յուլիս կըսվէր: Երբոր որ առաւօտը՝ արևը  
տահա չեւած որ կերենայ՝ ընտոր աս ամիս  
ները կերենակոր. ան ատենը իրեն անուն  
կուսանք՝ լուսաբեր, կամ արուսեակ: Աւ աս  
միջո փոփոխ կըլայ, որ ատենմը երբոր ա-  
ռաւօտները կերենայ, Էտքը ատենմընալ  
իրեկունները, անկէ ետև կէնէ առաւօտ  
ները: Աւ աս որչափ տեսն երենալուն չա-  
փը ամըրվան կամ օրվան վրայ կապած չէ,  
այլ մեր արևային գրքին մուրալիացը զու-  
գրնԹացութիմները մէկմէկու այսպէս կի՞  
պնայէս պատասխանելուն կօրէ, աս ա-  
տեսներնալ, չափերնալ կըփոփոխվին: Աս  
ըսածներուս ստուգուելը, պատճառը յայտ  
նի է, քիչմը երկինքի բաները գիտցողնէ-  
րուն, իսկ չըփոխցողներուն հինոց բաւա-  
կան է այսպիս գիտնալ՝ Թէ այնպէս բա-  
նէր կան ու կըլան տէլի, զերէմ միայն հա-  
մառօս մը գրելով հասկըցնելը անպի-  
գծար է, որչափ որ բերնով հասկըցնելը  
խօսայէնէ: